

ընդունակ աշակերտաների երաժշտութեան տեսութեան ուսուցման վրայ, ինչպէս արժանացել են նրա ուշադրութեան աչքի ընկնող երգիչները, այն ժամանակ թերեւս, մեր երաժիշտներին մատների վրայ չհաշուելինք:

Եկմալեանի կերտած սիւնը կանգուն է եկեղեցիում, իսկ Կարա-Մուրզայինը՝ ժողովրդի մէջ¹:

Մակար Եկմալեանը տարիներ շարունակ կղզիացած մնաց եւ չկարողացաւ ժողովրդականութիւն վայելել, այն ինչ Կարա-Մուրզայի անունը ամէն տեղ գիտէին: Առաջինը կարինետային աշխատող էր, երկրորդը՝ երաժշտութեան յաղթական զենուոր:

Շատերը այն կարծիքին են, որ Կարա-Մուրզան լուրջ չէ վերաբերուում դէպի դեղարուեստը: Այս կարծիքը հիմնովին սխալ է: Եթէ նա երաժշտական խոր հասկացողութիւն չուներ, դա դեռեւ չի նշանակում որ Կարա-Մուրզան անլուրջ էր վերաբերուում դէպի դեղարուեստը:

⁴ Սխալ կարծիք է — զրում է նա — որ երաժշտութիւնը զուարծութեան համար է. ընդհակառակը, երաժշտութիւնը շատ լուրջ ֆակտոր է մեզ յուղելու եւ ուղղելու համար: Հոչակաւոր Հենտելը արքունական պալատում եսլիսկոպոսների ներկայութեամբ օրատորիան — սրբազն երաժշտական հեղինակութիւն — կատարելիս, երբ թագաւորը ասում է “շնորհակալութիւն Հենտել, որ մեզ զուարծացրիր,, Հենցելը բացական չում է “Ես նրա համար չեմ զրել որ մեզ ուրախացնեմ”, այլ նրա համար, որ մեր պակասութիւնները ուղղեմ²,”

Կարա-Մուրզան իր աշխատանքի աեսակեափ մէջ մի խոշորութիւն էր, որին ոչ ոք չկարողացաւ հասնել: Տարիներ շարունակ թիֆլում բնակող Եկմալեանը անհաղորդ

¹ Antonios “Եկմալեան եւ Կարա-Մուրզան թարած եւ երաժտութիւն, 1910—1912 թ., թագու:

² Կարա-Մուրզա, Մշակ 1899 թ., թ., 307:

մնաց ժողովրդական դանդուածներին, այնինչ Կարա-Մուրզան ոտքով շրջում էր բոլոր հայարնակ գաւառները եւ իր անսպառ եւ ունդով ոգեւորութիւն էր առաջացնում:

Եկմալեանը մեծացաւ իր ներդաշնական պատարագով, իսկ քառաձայնի անվհատ պրովականտիստը՝ իր բազմաթիւ ժողովրդական երգերով եւ համերգներով:

(Ժ.Ե.Բ.:

ՈՒՐԻՑԱՆ ԹԵՐԴԱՅԻՆ ԶԵՂՈՎՐԴԻ



ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ

ՄԵԾԸՑՈՒԹԻՒՆ ԽՄՅԵԳԻ
“ՀԱՆԴԻՍԻ Ա ԵՄԱՍՏԵԱՑ,,”

Պատուական ⁴ Հանդէս ոիդ Յուլիս-Օգոստոսի թուին մէջ երեւցած գեր. Հ. Ա. Կոգեանի և Կամսարական հողեր. վերնագրով հմական եւ շատ շահեկան յօդուածին մէջ մէջը բում մը եղած էր ⁵ Անահիտ ոի մէջ տպուած իմ գրութենէս նախարարական տոհմանուններու վրայ:

Արշարունիք = Արշաւրունիք հաւասարութիւնը հաստատելու համար վկայութիւն բերէր էի բէն առաջ և կօրուստը Տաւրուբերան = Տաւրուբերանի մէջ: Գեր. Հ. Կոգեան ասի առնուազն կասկածելի կը գտնէ, սակայն գժուար է Տաւրուբերանը (կամ ըստ Խորենացւոյ Տուրուբերանը) անշատել Տաւրոսէն եւ այս ալ Տակիտոսի Regio Tauraunitium էն (գլ. ԺԴ, 23—24), ուր Կարբուղնի բռնած ճամբան նկարագրած ասեն, յայտնապէս մեր Տաւրօնը ունի ի մահի Աւրեմն Տաւրան. Տաւրան = Տաւրօն կը թայ անվիճելի:

Թօյլ տու էք ինձ նոյն այդ պատուական ուսումնասիրութեան մէջ սպրդած սխալի մը մատրութիւն հրաւիրել: զի պատմական կարեւոր անունի մը հետ գործ ունի ան: Շիրակ գաւառի վրայ խօսելով, գեր. յօդուածագիրը կ'ըսէ ⁶ Այս գաւառը նաեւ իր անունով մեծ հնութիւն ունէր, եւ այնքան յարգի եւ հոչակաւոր էր որ

իր անունը փոխադրուած էր նաեւ հաբաւային կողմ՝ Աղձնեաց մէջ՝ իրք նոր Շիրակ (Սերեսու, 9) կամ նոր Շիրական (Բուղ.):

Սակայն Նորշիրական ուղիղ ընթերցուածը
չէ, ին յետսամուտ ըլլալով, ինչպէս յաճախա-
դեպ է շեւ Ժ գրերէն առաջ (պարշարել,
տարժանելի եւն): Նոյն իսկ բուզանդ ունի Նո-
շիրական (մէկ բառով, ոչ երկու՝ Նոր Շիրական)
ուղիղ ընթերցուածը: Նոշիրական պէտք չէ
բաժնել երկու անդամներու Նոր Շիրակ-ան, այլ
Նոշիր-ական, ինչպէս Վասպոր-ական, երկուքն
ալ ըլլալով Սասանեան-Պարսիկ անուններ, Սա-
սանեաց ժամանակին մուտ գտած: Իսկ Նոշիր
Սասանեան-Պարսիկ անուն մը ըլլալու է եւ հա-
մեմատուելու է Արտա-շիրի հետ: Եթէ ներելի
ըլլայ ինձ այս համեմատութիւնը, այն ատեն
պէտք է ընդունուի Թարգմանութիւնս Արտաշիր
= Arta-khshatr (արդար, կատարեալ թա-
գաւորութիւն՝ աշխարհ) եւ Նոշիր = Նո-
խատր (Նոր աշխարհ): Արդէն Հայաստանի այս
հարաւային ծայրագաւառը ուր բնակչութիւն ալ
հեռի էր զուտ Հայկական ըլլալէ եւ այդ կող-
մերը յաճախ կը Հանդիպինք աւաններու Սասա-
նեան-Պարսիկ անուններու, ինչպէս Վեհ-Ար-
տաշիր եւայրին:

Յամենայն դեպս՝ Գեր. յօդուածագրին
ենթադրած գաւառի անուան փոխադրութիւնը
բուն Շիրակէն այդքան հեռի հարաւային ծայ-
րագաւառի մը վրայ՝ պէտք ունի պատմական
վկայութեան մը՝ Շիրակէն ի նոշիրական Հայ-
քանակչութեան մէկ մասին տեղափոխութեան, զի-
սովորաբար այդ կերպով է որ երկրի, քաղաքի
անուններ փոխադրուած են ուրիշ տեղեր, օրի-
նակ Նոր Կախիչեան, Նոր Եղբ (Նիւ Եղբ),
Նոր Ամստէրդամ եւայլն: Իսկ թէ նոշիրական՝
բուն Շիրակի հաւասար բերրի ըլլալուն համար,
տեղացիք (ոչ զուտ Հայ) լած ըլլալով Շիրակի
համբաւը Բնիքնին այդ հիւսիսային գաւառի ա-
նունով կնքեցին իրենց գաւառը, այդ ալ կա-
րառ է հաւաստիքի: Եւ եթէ այդպիսի վկայու-
թիւն մըն ալ յայտ բերուի, կը մնայ սա առեղ-
ծուածը թէ ինչու Հայեր չային գաւառին
Նոր Շիրակո հայացի ձեւը, եւ պարսկացնէին
զայն պարսկական -ան վերջաւորութիւնը տա-
լով անոր վայրապար:

ФУРУШ

ԱՐԵՎԱՏՅԱՆ

ԵԱՅՐՀԵԿԱԼՈՒԹԻՒՆ

Մեր անկեղծ շնորհակալութիւնը կը
յայտնենք այստեղ հրապարակաւ Գեր-
Մոր. Բարգհան եղ. Կիւշէրեանի, որ
աւատրիական դրամին անկումով “Հան-
դէս”ի հիմնադրամին ոչնչացումը լսելով,
անձնանուիրաբար կրկին ճեռարկեց նոր
հիմնադրամի մը հաւաքման։ Իր շնորհիւ
արդէն “Հանդէս Ամսօրեայ”ն սուացած է
435 դոլար եւ հաւատիք թէ դեռ կը շա-
րունակուի հանգանակութիւնը։

Մեր խորին շնորհակալութիւնը կը
յայտնենք նաև այն ազգայիններու, որոնց
բանասէր Սրբազնին յանձնեցին իրենց
լրւման ի նպաստ Ուսումնաթերթիս:

Խմբագրութիւն «Հանդէսական»



ՅԱԿԱՏԵ ԺԵՐԵՆԵՐԵՆ

ՀԵՂԵՐԵՆ ԼՐԱԳԻՒԹՅԵՐՈՒՄ

(Справочник по гидро)

- | | | |
|------|--|-------|
| 1906 | " <i>Զուռնաց</i> , Թիֆլիս, Խմբ. Ա. Մատենադար | [334] |
| " | - 1912 " <i>Ընկերություն</i> , Թիֆլիս, Խմբ. Ա. Մատենադար | [335] |
| " | " <i>Թագավորականց</i> : | [335] |
| " | " <i>Թերթիկութիւն</i> , Աշխարհական գրքարան: | [336] |
| " | Օտեան: | [337] |
| " | " <i>Թառուցիկութիւն</i> , Բագազ: | [337] |
| " | - 1907 " <i>Ժամանակական</i> , Թիֆլիս, Խմբ. Ա. | [338] |
| " | <i>Սանասական</i> : | [338] |
| " | " <i>Խարարասաց</i> , Թիֆլիս, Խմբ. Ա. Պետ- | [339] |
| " | րոսեան: | [339] |
| " | - 1914 " <i>Խամբարալար</i> , Թիֆլիս, Խմբ. Ա. | [340] |
| " | <i>Երիցեան</i> : | [340] |
| " | " <i>Կայծոց</i> , Թիֆլիս, Խմբ. Ա. Երկրագիւման: | [341] |
| " | Հրարկ, Ա. Պ. Հ. Ա. Ա.: | [341] |
| " | " <i>Ականդրոց</i> , Թիֆլիս, Խմբ. Ա. Խամաճական: | [342] |
| " | " <i>Առշողէլէթ</i> , Բագազ: | [343] |
| " | <i>Թիւնեանց</i> : | [343] |